



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2885

ՀԱՆԳՍՏՈՒԹԵԱՆ ՕՐԸ

معارف عمومیه نظارت جلیله سنك ۱۶ شوال ۳۱۰ و ۲۰ نیسان
۳۰۹ تاریخی و ۶۲ نومرولی رخصتname سیله نشر اوپندر

مصارف آمر بقان مسیونز شرکتی طرفندن تسويه اوپندر
طبع اوپندر

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. Յ. ՊՈՅԱԶԵՍՆ

1893

264
2-31

264
Հ-31

ՀԱՆԳՍՏՈՒԹԵԱՆ ՕՐԸ



մարգար պատմութեան համար առաջին և երրորդ համար
մարգար պատմութեան համար առաջին և երրորդ համար

մարգար պատմութեան համար առաջին և երրորդ համար

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. Յ. ՊՈՅԱՃԵԱՆ

1893

51200

2010

ՀԱՆԳՍՏՈՒԹԵԱՆ ՕՐԸ

Բայց սուրբերուն համար ողօրմութիւն
ժողվելու վրայով, ինտոր որ պատուէը
տուի Գաղատացոց եկեղեցմերուն, դուք
ու անսնկ ըրէք: Ամէն մէկշաբթի օրերը
ձեզմէ ամէն մէկը եր քովր թող դիզէ ինչ
որ կը յաջորի, որ չըլայ թէ երգոր գամ,
անատենը ժողավումներ ըլլան:

Ա. Կոր. ԺԶ. 1—3 :

Նոր կտակարանին մէջ շատ անգամ կը
յիշուի հանդանակութիւն մը դոր թունական
եկեղեցիք ըրին ինպաստ Հրէաստանի եղշ
բարց: Սոյն եղբարք անհնարին չքաւորու-
թեան մէջ ինկած էին սովի մը պատճառաւ
որ կը տիրէր յայնժամ և որ առաւել ևս
սաստկացած էր իրենց պարագայից բերմամբ,
վասն զի ի սկզբանէ անտի հարստահարուած
և հալածուած էին ոչ-հաւատացեալ չըեա-
ներէն: Ս.յս հանդանակութիւնը կամ հա-
ւաքումը յիշուած է ի Գործ. ԺԱ. 28—30,
իդ. 17: Նաև ակնարկուած է թղթոց ոմանց
մէջ, ինչպէս ի Հռովմ. ԺԵ. 26, Գաղ. Բ.
10: Բայց մանաւանդ կը պատուիրուի առ
կորնթացիս ուղղեալ երկու թղթոց մէջ: Տես
Ա. Կոր. ԺԶ. և Բ. Կոր. Բ., Թ. Ս. Սոյն հան-

52757-ամ



39381-67

դամակութեան նկատմամբ, առաքեալը կը սկսի իւր յորդորները վերոյիշեալ բնաբանով, յորում կը տեսնենք

(1) Թէ այն որոյ համար յորդոր կը կարդայ առ կորնթացիս՝ է սուբէրուն համար ուղրժունիւն ժողովել, ի գործ դնել և ի յայտ բերել իւրենց սէրն առ եղբարս իւրեանց, նպաստ մատուցանելով ի պէտս նոցա. գործ՝ զոր Քրիստոս և իւր առաքեալք յիշեցին և ներկայացուցին իրեկ զիխաւոր պարտականութիւն Քրիստոնէական կրօնի, և զոր Յակոբոս առաքեալ որոշակի ծանոյց իրեկ այդպիսի պարտականութիւն, երբ ըստ, “Աստուծոյ ու Հօրը քով մաքուր ու անարատ կրօնասիրութիւնը աս է, Որբերուն ու որբեւարիներուն տես երթալ իրենց նեղութեան ատենը” (Յակ. Ա. 27):

(2) Թէ ժամանակը զոր կը պատուիրէ յատկացունել այս գործին՝ է անէն հէլլէնն օբէրը՝ Հոգւոյն Սրբոյ ներշնչութեամբ կը պատուիրէ որ այս գործը կատարուի մասնաւոր օրուան մը մէջ, իրեկ թէ ուրիշ օր այնպիսի գործի այնշափ յարմար ժամանակ չէր։ Այսպէս ներշնչեալ առաքեալն, օրերու մէջ խտիր չդնելով հանդերձ, ինչպէս կը դնէին Հրեայք, որպէս կ'երեւի Գաղ. Դ. 10 համարէն, յորում կ'ըսէ, “Որերը կը զանազանէք, ու ամիսները և ժամանակները ու արիները։ Կը վախճամ ձեզմէ, որ գուցէ պարապ տեղը ձեր վրայ աշխատած ըլլամ,” ահա նախամե-

ծար կը համարի մասնաւոր օր մը, առաւելքան որ և իցէ սւրիշ օր, Քրիստոնէական մեծ պարտականութեան մը կատարման համար։

(3) Թէ այս է պատուէրը զոր այս առթիւ տուած էր ուրիշ եկեղեցեաց որ պիտի կատարէին նոյն գործը, թէ նոցա ևս պատուիրած էր կատարել զայն “մէկշաբթի օրերը” Խնորդ ու պատուէր առնեցներուն, ու անոնի ըրէւ։ Աստի յայտնի է թէ կորնթոսի Քրիստոնէից մասնաւոր պարագայից Համար չէր որ Հոգին Սուրբ ստիպեց զանոնք կատարել այս պարտականութիւնը “մէկշաբթի օրերը” նոյն պատուէրը տուած էր առաքեալը Գաղատացւոց եկեղեցիներուն։

Արդ Գաղատիա շատ հեռի էր կորնթոսէ Ծով կար իւր և անոր միջև. բաց աստի, կային նաև քանի մը ուրիշ երկիրներ։ Ուստի կարելի չէ կարծել թէ Հոգին Սուրբ ոչ թէ կրօնական տեսակէտով, այլ՝ աշխարհային տեսակէտով, կը պատուիրէ կորնթացւոց այդժամանակ կատարել գործը, նկատելով անոնց ինչ ինչ մասնաւոր պարագաները։ Այսպիսի գործի կատարման համար, “մէկշաբթի օրերը” նախամեծար համարելով առաւել քան ուրիշ որ և իցէ օր, կը նկատէ նաքան մը որ կը վերաբերի բովանդակ աշխարհի Քրիստոնէից։

Նոր կտակարանի ուրիշ համարներէ ևս կը տեսները թէ առաքելոց դարուն մէջ նախնի Քրիստոնեայք և առաքելոց անմիջական

խնամոց ներքեւ գտնուած եկեղեցիք նոյն պատիւը կ'ընծայէին մէկարթի օրուան, առհասարակ ընտրելով զայն մանաւանդ քան ուրիշ որևէ իշխէ օր իբրև ժամանակ կրօնական պաշտամանց Տես Գործ. ի. 7, ուր կ'ըսուի, “Մէկարթի օրը երբոր ժողվուեր էինք հաց կտրելու, Պօղոս անոնց կը քարոզէր” Այսպիսի բաներէ կը թուի թէ առաքելոց ժամանակ նախնի Քրիստոնէից մէջ մէկարթի օրն այնպէս էր որպէս եօթներորդ օրն՝ Հրեշից մէջ:

Քրիստոս կ'ուսուցանէ մեղ թէ ողորմութիւն տալ և “բարի գործել” Շաբաթ օրուան վայել և արժան գործեր են: Երբ Փարիսեցիք մեղադրեցին զբրիստոս, վասն զի թոյլ կու տար աշակերտաց “յորենի հասկեր փրցընել և ուտել” Շաբաթ օրը, Քրիստոս պատասխանեց սա խօսպով. “Ողորմութիւն կ'ուղեմ” ու չէ թէ զոհ” (Մատթ. Ժ. 7): Քրիստոս կ'ուսուցանէ ի Ղուկ. Ժ. 15, 16 և Ժ. 3 թէ արժան է ողորմութեան գործեր գործել Շաբաթ օրը: Հին Ցնութեան սութեան ներքեւ այսպիսի գործք կը դուռէին սովորաբար սուրբ տօնի և ուրախութեան օրեր, ինչպէս Նէեմիայի և Եսթերի ժամանակ (Նէեմ. Բ. 10, Եսթ. Թ. 19—22): Ցովսեպոս և Փիլոն ևս, Երկու յոյժ նշանաւոր Հրեայք, որ գրեցին ոչ շատ յետոյ քան Քրիստոսի ժամանակը, կը պատմեն թէ Հրեայք սովոր էին Շաբաթը օրը ողորմութիւն

հաւաքել ի նպաստ սուրբ և բարեպաշտական գործոց:

Ուրեմն կրնանք լաել թէ Աստուծոյ համան է որ Քրիստոնէից մէջ Գէշաբէնէ օրն է մասնաւորէ յարականաց կրծական պաշտաման և պարտականութեանց:

Կը յուսանք թէ ի ստորև պիտի տեսնուի որոշակի նոր կտակարանին այս համարէն և ուրիշ համարներէ թէ այս է վարդապետութիւնը զոր Հոգին Սուրբ կ'ուղէր ուտացանել մեղ: Այս վարդապետութեան մէջ մնած ենք ընդհանրապէս մեր նախնեաց խրատներով և օրինակներով, և Քրիստոնեայ աշխարհի ընդհանուր գաւանութիւնը սա եղած է թէ պարտ է ամենայն երկիւղածութեամբ յարգել մէկարթի օրը և զատել զայն շաբաթուան միւս օրերէն: Սակայն ոմանք կ'ուրանան զայս: Ումանք կը զլանան որ և է մասնաւոր յարգ ընծայել մէկարթի օրուան, կամ զանազանել զայն ուրիշ օրերէ: Այլք կ'ընդունին թէ այն օրը կրօնական պաշտաման նուիրել գովելի սովորութիւն է որոն հետեւեցաւ Քրիստոնէական Եկեղեցին իւր սովորական վարիչներուն համաձայնութեամբ և որոշմամբ: Սակայն չեն ընդունիր թէ այս կարգադրութիւնը չէ լոկ գործ մարդկային խոհեմութեան: Գարձեալ, այլք կը պահեն Հրեական Շաբաթը, կը կարծեն թէ միշտ պարտաւորիչ է պահել զայն, և թէ հիմ կամ ապացոյց կը պակսի մեղ որոշել թէ այն օրուան վերաբերեալ հին օրէնքը խա-

փանեցաւ և հանգստեան ուրիշ օր սահմանաւեցաւ փոխանակ եօթներորդին։

Ուստի ոչ մի Քրիստոնեայ հանգիստ պարտի մնալ մինչև դոհացուցիչ աստիճանաւիմանայ Աստուծոյ կամքն յայսմ մասին։ Եթէ յԱստուածուստ սահմանուած է Քրիստոնէից Հանգստութեան օրը, անտարակոյս անհաժեշտ է որ լաւ պահուի և, հետեւապէս, ամէն Քրիստոնեայ լաւ տեղեկանայ սոյն աստուածային կարգադրութեան։

Արդ մեր նպատակն է, Աստուծոյ օգնութեամբ, ցուցնել թէ Սուրբ Գրոց մէջ ըստ բաւականին յայտնուած է թէ Աստուծոյ կամքն է որ Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ մէկշաբթի օրն իրեւ հանգստեան օր զատուի միւս օրերէն և նուիրուի կրօնական պաշտաման կամ Երկրպագութեան։

Զայս ցուցնելու համար, նախ կը դնենք հոս սա սկզբունքը թէ մեր ձեռամբ կատարելի որ և է պարտականութեան նկատմամբ Աստուծոյ կամքը կրնայ ըստ բաւականին յայտնուիլ անոր Խօսքին մէջ, առանց մասնաւոր պատուիրանի իսկ որ Խօսի ուղղակի նոյն պարտականութեան վրայ։ Մարդկային իմացականութիւնն է ականջը որուն կը խօսուի Աստուծոյ Խօսքը, և եթէ այնպէս խօսուի որ այդ ականջը որոշակի լսէ, բաւական է։ Աստուած ինքնիշխան է, կը յայտնէ իւր միտքն՝ ինչպէս և կամի. կը յայտնէ ուղղակի բանիւք, կամ կը յայտնէ ըսելով այլ և այլ

ուրիշ բաներ որովք կ'ակնարկուի այն, և յորոց կը նանք, բաղդատութեան միջոցաւ, որոշակի հետեցունել զայն։ Եթէ լոկ յայտնուի Աստուծոյ նպատակը, եթէ լոկ ըլլոյ բաւական միջոց որով իւր միտքն հաղորդուի մեր մտաց, այդ կը բաւէ թէ՛ ականջով լսենք ուղղակի սաշափ բառեր, թէ՛ աչքով տեսնենք զայնս գրուած, և թէ՛ բանականութեան և իմացականութեան աչքով տեսնենք ինչ որ կ'ուզէ մեզ յայտնել։

Արդ, դառնալով մեր ձեռնարկութեան, կը յիշեցունենք

1. Թէ չորրորդ պատուիրանի լեզուին մէջ չկայ բան մը որ հակառակի մէկշաբթի օրուան, կամ ուրիշ որ և իցէ օրուան, Հանգրատութեան օրն ըլլայուն։ Թէ մէկշաբթի օրը որ, ըստ Հրէական գրութեան ժամանակի բաժանման, առաջին օրն է շաբթուան՝ իրեւ Հանգստութեան օր պահել նոյնչափ հակառակ չէ չորրորդ պատուիրանի որ և է մասին կամ խօսքին որչափ եօթներորդ օրը պահել, վասն զի նոյն պատուիրանի բառը չեն որոշեր թէ շաբթուան ո՛ր օրը պարտիմք պահել իրեւ Հանգստութեան օր։ Միայն կ'որոշեն թէ պարտիմք հանգչիլ և իրեւ հանգըստեան օր պահել ամէն եօթներորդ օր, կամ օր մը յետ մէն մի վեց աւուրց։ Վեց ՕՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՑԻՍ, կ'ըսուի, եի ԵՇԹՆԵՐՈՐԴ ՕՐԸ ՊԻՏԻ ԱՇԽԱՑԻՍ, ԱՅս կը նշանակէ թէ աշխատութեան վեց օրերէ ետ-

քը պիտի հանգստանանք և սուրբ պահենք
յաջորդ, եօթներորդ, օրը՝ Այսպէս պար-
տիմք, անշուշտ, ընել յաւիտեան։ Սակայն
այս բառք երբեք չեն ցուցներ թէ ուր պի-
տի սկսին վեց օրերը և ուր պիտի դայ կամ
սկսի Հանգստութեան օրը։ Չորրորդ պատ-
ուիրանին մէջ չկայ երբեք ժամանակն հաշ-
ուելու հրահանդ, այսինքն՝ ցուցուիր թէ
ուստի՛ պէտք է սկսիլ և վերջացունել Ժա-
մանակի հաշիւը։ Այս խնդիրը շօշափուած
չէ հոն, այլ ենթադրուած է թէ ուրիշ կեր-
պոլ կը լուծուի։

Հրեայք չորրորդ պատուիրանէն չգիտցան
թէ ուստի՛ պարտէին սկսիլ վեց օրերը և
ո՞ր մասնաւոր օրը պարտէին հանգստանալ.
այս որոշուեցաւ ուրիշ սկզբամբ կամ կանո-
նով։ Արդարե չորրորդ պատուիրանը նշա-
նակեալ կ'ենթադրէ մասնաւոր օր մը, բայց
նշանակեր զայն։ Կը պատուիրէ հանդչիլ և
սուրբ պահել օր մը, աշխատութեան վեց
օրերէ ետքը, օր մը մասնաւոր՝ զոր Աստ-
ուած կամ նշանակած էր, կամ պիտի նշա-
նակէր։ Այլ ուրիշ նշանակուեցաւ այդ մաս-
նաւոր օրն այն աղղին համար։ Տես Ել. ժԶ.
23, 25, 26։ «Բաւ անոնց, Աս է Տէրոջը ըսա-
ծը. ՎԱՂԸ հանգստութեան սուրբ շաբաթն
է Տէրոջը. ինչ որ պիտի եփէք՝ եփեցէք. և
ինչ որ պիտի եռացընէք՝ եռացուցէք, ու ինչ
որ կ'աւելսայ՝ ձեղի համար առտուան պահ-
ուելու թողուցէք։ — Եւ Մովսէս ըսաւ, Այսօր

կերէք ան, ինչու որ ԱՅՍՈՐ ՇԱԲԱԹ է Տէ-
ՌՈՋԸ. այսօր դաշտին մէջ անկէ պիտի
չգտնէք վեց օր պիտի ժողվէք անիկա, բայց
ԵՕԹՆԵՐՈՒԴԻ ՕՐԸ՝ ՈՐ ՇԱԲԱԹ է, պիտի
չգտնուի։” Ահաւասիկ հոս առաջին անդամ
կը յիշուի Հանգստութեան օրը յետ այն ա-
ռաջին օրուան յորում հանգստացաւ Տէր
Աստուած։

Կը թուի թէ իսրայելացիք, իրենց գերու-
թեան ժամանակ յեղիստոս, կորուսած էին
ժամանակի ճիշդ հաշիւը, որ կը գտնուի
թուարկելով շաբթուան օրերն արարչագոր-
ծութեան առաջին օրէն սկսեալ, եթէ եր-
բեք այդ հաշիւը պահուած էր մինչև այն
ժամանակ երբ գերի տարուեցան։ Այս գե-
րութեան ժամանակ մեծաւ մասամբ մոռցան
իրենց ճշմարիտ կրօնը. կամն զի կը կարդանք
թէ “ծառայութիւն ըրին” Եգիպտասոսի աստ-
ուածներուն։ Պէտք չէ կարծել թէ Եգիպ-
տացիք իրենց գերիներուն կը ներէին հան-
գըստանալ և չգործել Եօթներորդ օրը։ Արդ,
այնչափ ժամանակ գերի մնալով, հաւանա-
կանապէս կորուսած էին իրենց շաբաթներու
հաշիւը. ուստի Աստուած, երբ հանեց զա-
նոնք Եգիպտոսէ և բերաւ անապատը, վե-
րոյիշեալ համարին մէջ նշանակեալ եղանա-
կաւ և առթիւ անոնց ծանոյց Շաբաթը։ Եւ
Նէեմիայի գերբին մէջ կը կարգանք թէ Աստ-
ուած, երբ Եգիպտոսէ հանեց իսրայելացի-
ները, և այն, և այն, անոնց գիտցուց իւր

սուրբ Շաբաթը։ Տես Նէեմ. թ. 14։ Նոյն պէս կը կարդանք յԵղեկ. ի. 10, 12, “Զանոնք Եղիպտոսի Երկրէն հանեցի, ու զանոնք անապատը բերի։ Իմ շաբաթներս ալ անոնց տուի։”

Սակայն չորրորդ պատուիրանէն պիտի չգիտնային երրեք թէ ո՞րն էր այն մասնաւոր օրը։ Արդարեւ չորրորդ պատուիրանաւ, որ տրուեցաւ Հրէից, կ'ակնարկուէր անոնց Հրէական Շաբաթը։ Բայց այդ շապացուցաներ թէ այնու որոշուեցաւ և նշանակուեցաւ այն օրը։ Պէտք է նոյն պատուիրանաւ հասկնալ առ հասարակ եօթներորդ օր մը, եօթներորդ օր մը՝ զոր Աստուած պիտի սահմանէր, կամ սահմանած էր։ Եւ որովհետեւ այդպիսի մասնաւոր օր մը սահմանուած էր արդէն Հրէական Եկեղեցւոյն համար, ուստի այս պատուիրանաւ, որ անոնց տրուեցաւ, կ'ակնարկուէր այն մասնաւոր օրը։ Բայց այս շապացուցաներ թէ նոյն բանիւք չէր ակնարկուեր սահմանեալ ուրիշ եօթներորդ օր մը որ հիմա կը պահուի Քրիստոնէական Եկեղեցւոյն մէջ։ Ինչպէս կ'ընդունինք թէ հինգերորդ պատուիրանը աարբեր անձանց վրայ պարտականութիւն կը դնէ պատուել տարբեր հայրեր և մայրեր, նոյնպէս իրաւունք ունինք պնդել թէ չորրորդ պատուիրանը պարտականութիւն կը դնէ Եկեղեցւոյն վրայ, տարբեր տնտեսութեանց ներքև, պահել նշանակուած տարբեր եօթներորդ օրեր։

Բայտ չորրորդ պատուիրանի, Քրիստոնէից հանգստեան օրն է եօթներորդ օրը նոյնչափ որչափ Հրէից Շաբաթը, վասն զի կը պահուի ամէն եօթներորդ օր, ինչպէս Հրէից Շաբաթը։ Կը պահուի նոյնպէս աշխատութեան վեց օրէ ետքը, և եօթներորդն է հաշուելով մեր աշխատութեան առաջին օրուան սկիզբէն, ինչպէս Հրէից Շաբաթն էր եօթներորդն՝ հաշուելով իրենց աշխատութեան առաջին օրէն բոլոր տարբերութիւնը սա է թէ ժամանակաւ կաւ եօթն օրերը կը սկսէին անմիջապէս յետ աւուրն յորում Աստուած հանգստացաւ արարչագործութենէն, իսկ այժմ կը սկսին օր մը ևս յետոյ քան զայն։ Փոյթ չէ երբեք թէ ի՞նչ անուամբ կը կոչուին օրերը։ օրինակի համար, եթէ չորեքշաբթի կոչուէր միաշաբթի օրը, նոյն պիտի մնար մեր սոյն ձեռնարկութեան զօրութիւնը։

Ուստի Քրիստոնէից հանգստեան օրը շեղում չէ չորրորդ պատուիրանէն, այլ՝ ուրիշ օրէնքէ մը, որով կ'որոշուէր Հրէից աշխատութեան օրերուն սկիզբը և վախճանը։ Հետևապէս չորրորդ պատուիրանին սարանք, ավեց օր պիտի աշխատիս, ու բոլոր դործդ ընես։ Բայց եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուածոյդ հանգստութեան օրն է,՝ առարկութիւն չեն Քրիստոնէից հանգստեան օրուան դէմ, վասն զի սոյն բանիք տակաւին ունին լիուլի զօրութիւն։ Առարկութիւն չեն նաև հետագայ բանիք։ Աբանդի Տէրը վեց

օրուան մէջ ըրաւ երկինքը ու երկիրը, ծովը
ու բոլոր անոնց մէջ եղածները, և եօթնե-
րորդ օրը հանդստացաւ. անոր համար Տէրը
օրէնեց հանդստութեան օրը ու սրբեց զա-
նիկա:” Սոյն բանք չեն կորուսած իրենց նշա-
նակութիւնն յաշս Քրիստոնէից, որոց հան-
գրստեան օրն է մէկշաբթի օրը, վասն զի տա-
կաւին լիուլի զօրութիւն ունին նկատմամբ ի-
րենց գլխաւոր իմաստին: Այս բանից նպատակն
էր ցուցնել մեղ թէ ինչո՞ւ պարտիսք գործել
միայն վեց օր յաջորդաբար և ապա հանդիլ
եօթներորդ օրը, վասն զի Աստուած տուաւ
մեղ այդ օրինակը: Այս իմաստով, տակա-
ւին նոյնչափ զօրութիւն ունին որչափ ունէին
երբեք: Ճիշդ այդ պատճառաւ հիմա սովո-
րութիւն է, ինչպէս սովորութիւն եղած է
մինչև յարդ, դործել միայն վեց օր յաջոր-
դաբար: Ի՞նչ պատճառաւ կը հանդչին Քրիս-
տոնեայք ամէն եօթներորդ օր և ոչ ամէն
ութերորդ կամ իններորդ կամ տասներորդ
օր: Սա պատճառաւ զի Աստուած գործեց
վեց օր և հանդչեցաւ եօթներորդ օրը:

Ճշմարիտ է թէ այս բանք, որ խօսուեցան
Հրէից և Եկեղեցւոյն յառաջ քան Քրիստոսի
գալուստն յաշխարհ, ունէին նաև ուրիշ
նշանակութիւն մը: Այդ նշանակութիւն
սա էր թէ եօթներորդ օրը պիտի պահուէր
ի յիշատակ Երկնից և Երկրի ստեղծման:
Թակայն առարկութիւն չէ այս ընդդէմ այն
կարծեաց թէ սոյն բանք մեղ նկատմամբ

չունին բոլոր այն նշանակութիւնը զոր ունէին
Հրէից նկատմամբ: Քանզի կան ուրիշ խօս-
քեր ևս որ Քարէ տախտակներուն վրայ
գրուեցան տասն պատուիրանաց հետ, և
սակայն յայտնի է և կ'ընդունուի առ հա-
սարակ թէ մեղ նկատմամբ չունին նոյն նշա-
նակութիւնը զոր ունէին Հրէից նկատմամբ:
Օրինակի համար սա խօսքերը որ կան տասն
պատուիրանաց սկիզբը, “Ես եմ Եհովայ Քու
Աստուածդ՝ որ քեզ Եղիպտոսի Երկրէն
ծառայութեան տունէն հանեցի:” Սոյն բանք
գրուեցան Քարէ տախտակներուն վրայ միւս
պատուիրանաց հետ, և կ'ուղղուին ինչպէս
Հրէից նոյնպէս մեղ. կ'ուղղուին ամենուն ո-
րոց կ'ուղղուի բուն Տամնաբանեայն, վասն
զի ըստած են ոյժ տալու համար տասն
պատուիրանաց: Սակայն այժմ չունին այն
ամբողջ նշանակութիւնը զոր ունէին Հրէից
նկատմամբ: Վասն զի, ի բաց թողլով այլա-
բանական միտքը, մենք Երբեք չհանուեցնք
Եղիպտոսի Երկրէն, ծառայութեան տունէն:
Նոյն գիտողութիւնն ի գէպ է հետագայ բա-
նից նկատմամբ որ մնածուած են տասն պատ-
ուիրանաց շարքին մէջ. “Միտքդ բերես որ
գուն Եղիպտոսի Երկրին մէջ ծառայ էիր,
ու Քու Տէր Աստուածդ զօրաւոր ձեռքով
ու բարձր բազուկով քեզ անկէ հանեց. ա-
նոր համար քու Տէր Աստուածդ քեզի պատ-
ուիրեց որ հանդստութեան օրը պահես” (Բ
Օր. Ե. 15):

Այսպէս, չորրորդ պատուիրանին վրայ հիմ
նուած բոլոր ձեռնարկութիւնք, որ կը կաղ-
մեն Քրիստոնէից Հանդստութեան օրուան
հակառակող մարդոց բովանդակ ոյժը, իդե-
քև կ'ելեն:

2. Իրողութիւնն թէ նախնի Եկեղեցւոյն պատուիրուեցաւ պահել եօթներորդ օրն ի յիշատակ երկնի և երկրի ստեղծման՝ ձեռնարկութիւն մ՞է ի նպաստ, և ոչ ընդդէմ, հանդստեան օր մը պահելու ամէն շաբթու ի յիշատակ փրկութեան գործոյն :

Ի Սուրբ Գիրս կը կարդանք երկու, հին և
նոր, ստեղծագործութեանց վրայ. և պէտք
է նկատել թէ չորրորդ պատուիրանի սոյն
բանք, հին ստեղծագործութեան նկատմամբ
ինչ զօրութիւն որ ունէին յաչս հին ստեղ-
ծագործութեան վերաբերելոց, նոր ստեղծա-
գործութեան նկատմամբ նոյն զօրութիւնն ու-
նին յաչս նոր ստեղծագործութեան վերա-
բերելոց։ Կը կարդանք թէ “սկիզբէն Աստ-
ուած երկինքն ու երկիրը ստեղծեց,” և
նախնի Եկեղեցին պարտական էր յիշատա-
կել այդ գործը։ Սակայն երբ Աստուած կը
ստեղծէ նոր երկինք և նոր երկիր, ոյնտեսիք
որ կը վերաբերին այս նոր երկնից և նոր
երկրին՝ պարտական են նոյնպէս յիշատակել
երենց երկնից և երկրին ստեղծումը։

Սուրբ Գիղալ կ'ուստցանէ մեզ նկատել
հին երկինքը և երկիրն իբրև կործանուած
և մեղօք բնաջինջ եղած, կամ դարձեալ

վերածուած անձեւ ու պարապ քառսի, ինչ-
պէս էին ի սկզբան Տես Երեմ. դ. 22, 23,
ուր կ'ըսուի, “Անոնք շարութիւն ընելու ի-
մաստուն են, բայց աղէկութիւն ընել չեն
գիտեր: Երկրի վրայ նայեցայ, և ահա անձեւ
ու պարապ էր. Երկինքը նայեցայ, ու լրյա
չունէր,” այսինքն՝ վերածուած էին այն վի-
ճակին յորում էին ի սկզբան. “Երկիրը անձեւ
ու պարապ էր,” և լրյա չկար, այլ “ան-
դունդին վրայ խաւար կար:”

39381-67

Սուրբ Գիլքը կ'ուսուցանէ նաև կոչել Ա-
ւետարանաւ քարոզուած կամ կատարուած
նորոգութիւնը և փրկութիւնը նոր երկնից և
նոր երկրի ստեղծում։ “Ո՞հա ես նոր երկինք
ու նոր երկիր կը ստեղծեմ. և առջինները
պիտի չյիշուին, ու մարդուս միաքը պիտի
չգան։ Բայց դուք իմ ստեղծագործութիւն-
նովս յաւիտեանս յաւիտենից ուրախացէք և
ցնծացէք. վասն զի ահա ես Երանուունէ՞ւ ցնծու-
թեան համար՝ ու անո՞ւ ժողովուրել ուրախու-
թեան համար կը ստեղծեմ։” Տես Ես. կե.
17, 18։ Դարձեալ, “իմ խօսքերս քու բե-
րանդ դրի, և քեզ ձեռքիս հովանիովը ծած-
կեցի, որ երկինքը հաստատեմ ու երկրին
հիմերը դնեմ, և Սիօնին ըսեմ, Դան իմ
ժողովուրդս ես” (Ես. ԾԱ. 16)։ Դարձեալ,
“ինչպէս որ իմ ստեղծելու նոր երկինքս ու
նոր երկիրս իմ առջես պիտի կենայ, կ'ըսէ
Տէրը, այնպէս աշ ձեր օտերամարք ու ձեր ա-
նունը պիտի վենայ” (Ես. ԿԶ. 22)։ Այս հա-



մարներուն մէջ ոչ միայն կը յիշուի նոր ստեղծագործութիւն, կամ նոր երկինք և նոր երկիր, այլ և ինչ որ կը հասկցուի սոյն բառերով, այսինքն՝ կը յիշուի թէ Աւետարանաւ կ'ըլլայ վերանորոգում, թէ Երուսաղէմ կը ստեղծուի ցնծութեան համար և անոր ժողովուրդը ուրախութեան համար, և կ'ըսուի Սիօնի, “Դուն իմ ժողովուրդս ես,” և այլն։ Բոլոր այս համարներուն մէջ մարդարէն կը մարդարէանայ Աւետարանաւ հոչակուած փրկութեան վրայ։

Աւետարանի Տնտեսութիւնն ամէն ուրեք կը յիշուի իբրև նորոգեալ վիճակ իրաց, յորում հնա բանելը անցան, և ամէն բան նոր եղան, յորում կը կոչուինք Քիսուսում առեղծուած բարձրութու համար, յորում ամէն բան դարձաւ և հաշտուեցաւ երկնից մէջ և երկրի վրայ և Աստուած հրաման ըստ Խառնութեան այս ծագէւ, ինչպէս “սկլիզրէն.” իսկ Հրէական Տնտեսութեան քայքայումը չին կտակարանին մէջ յաճախ կը կոչուի կատարած աշխարհի։ Սակայն մենք որ կ'ապրինք Աւետարանական Տնտեսութեան ներքեւ կը վերաբերինք նոր ստեղծագործութեան, և ուստի կը թուի թէ ունինք գէթ նոյնչափ պատճառ յիշատակել այս նորաստեղծման գործը, որչափ նախնի Հրէական Եկեղեցւոյ անդամք պատճառ ունէին յիշատակել հին ստեղծագործութիւնը։

Յ. կայ Երրորդ բան մը որ կը հաստատէ

թէ չորրորդ պատուիրանաւ կ'ակնարկուի Աստուծոյ հանգիստը թէ՛ հին և թէ՛ նոր ստեղծագործութենէն. և սա է թէ Սուրբ Գրոց բացորոշ լեզուաւ իրարու նման են սոյն երկու հանգիստք։ Այլով բանիւ, ի Սուրբ Գիրս, Քրիստոսի հանգիստը փրկութեան գործէն և Աստուծոյ հանգիստը իւր արարչական գործէն՝ որոշակի կը յիշուին իբրև իրարու նման։ Բառած է, “Ոն որ անոր հանգիստը մտաւ, ալ հանգչեցաւ իր գործքերէն, ինչպէս որ Աստուած ալ իրեններէն” (Եբր. Դ. 10)։

Արդ, Քրիստոս հանգչեցաւ իւր գործերէն երբ յարեաւ ի մեռելոց, այսինքն՝ մէկշաբթի օրը։ Երբ յարեաւ ի մեռելոց, աւարտեց փրկութեան գործը։ Յայնժամ վերջացաւ նորա երկրաւոր գործը. յայնժամ հանգչեցաւ և հանգստացաւ։ “Աստուծոյ ժողովուրդին դեռ հանգիստ մը կը մնայ” խօսքին Յոյն բնագրին մէջ կ'ըսուի, Շաբաթ, համ հանգստան օր առնեւ կը մնայ, և սա պատճառը կը տրուի։ “Վասն զի ան որ անոր հանգիստը մտաւ, ալ հանգչեցաւ իր գործքերէն, ինչպէս որ Աստուած ալ իրեններէն։”

Աստի կը սորվինք գէթ երեք բան։

(1) Թէ պէտք է նկատել Քրիստոսի հանգիստը իւր փրկագործութենէն և Աստուծոյ հանգիստը իւր արարչագործութենէն իբրև իրարու նման, վասն զի որոշապէս կը բաղդատուին իրարու հետ իբրև իրարու նման։

(2) Թէ իբրև իրարու նման կը յիշուին ի

մասնաւորի սա պատճառաւ զի երկու հանգիստը նոյն յարաբերութիւնն ունին հանգստեան օրուան հետ որ պարտի պահուիլ Աստուծոյ ժողովրդեան մէջ, կամ նոյն ազգեցութիւնն ունին հանգստեան պարտականութեան վրայ որ պարտի կատարուիլ Աստուծոյ Եկեղեցւոյն մէջ. վասն զի յայտնապէս յայսմ մասին կը բաղդատուին իրարուհետ։ Հոս որոշակի կ'ակնարկուի թէ Աստուծած օրհնեց և սրբեց իրքեւ հանգստեան օր այն օրն յորում հանգստացաւ իւր արարչական գործէն, և թէ պատուիրեց հանդչիլ Եօթներորդ օրը իւր օրինակին հետևելով։ Զայս կ'ակնարկէ առաքեալը սա խօսքով. “ինչու որ Գիբը ասանկ կ'ըսէ մէկ տեղ մը Եօթներորդ օրուանը համար, Եւ Աստուծած Եօթներորդ օրը հանգչեցաւ իր բոլոր գործքերէն” (Եբր. Դ. 4)։ Այսքան բան յայտնի է, ուրիշ ի՞նչ և ակնարկէ առաքեալն՝ ըսելով, “Աստուծոյ ժողովրդին դեռ հանգիստ մը կը մնայ,” շարաթական հանգիստ յերկրի թէ յաւիտենական հանգիստ յերկինս։

(3) թէ յայտնի է թէ հոս կ'ակնարկուի մասնաւանդ վերջին հանգիստը, այսինքն՝ Փրկչին մերոյ իւր գործերէն հանգիստը, նկատմամբ այն յարաբերութեան զոր ունի Աստուծոյ ժողովրդեան հանգստեան հետ, Աւետարանի Տնտեսութեան ներքեւ, ինչպէս որոշ կը տեսնուի սա խօսքէն. “Աստուծոյ ժողովրդին դեռ հանգիստ մը կը մնայ, վասն զի ան որ

անոր հանգիստը մտաւ,” և այն։ Քանզի կը ֆառ իսպով կը զեկուցուի թէ հին հանգիստը որ սահմանուեցաւ ի յիշատակ Աստուծոյ հանգստեան իւր արարչական գործէն՝ չմնար, այլ գաղրած է, և թէ այս նոր հանգիստն ի յիշատակ Քրիստոսի հանգստեան իւր գործերէն՝ կը մնայ փոխանակ այնորիկ։

4. Հոգին Սուրբ անուղղակի կերպով ըսած է թէ հանգստեան օրը որ հաստատուեցաւ ի յիշատակ հին արարչագործութեան պիտի չպահուի Աւետարանի Տնտեսութեան Ժամանակ։ Տես Ես. Կե. 17, 18։ Հոն կ'ըսուի մեզ թէ երբ Աստուծած ստեղծէ նոր Երկինք և նոր Երկիր, առաջինք պիտի չյիշուին և պիտի չգան ի միտս մարդկան։ Եթէ այդպէս է, պէտք չէ կարծել թէ հին արարչագործութիւնն յիշելու և ի միտս բերելու նպատակաւ պարտիմք պահել Ժամանակի Եօթներորդ մասը։

Ի՞նչպէս և հասկնանք զայս, Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ այնչափ պատշաճ պիտի ըլլայ սուրբ պահել Եօթներորդ օրն ի յիշատակ, գլխաւորապէս, հին ստեղծագործութեան։ Եթէ վերոյիշեալ համարին իմաստն ըլլայ միայն սա թէ հին ստեղծագործութիւնը պիտի չյիշուի, ոչ իսկ պիտի բերուի ի միտս մեր բաղդատմամբ նորոյն, և թէ նորը պիտի ըլլայ աւելի նշանաւոր և փառաւոր և աւելի կարևոր մեզ համար, այնպէս զի պիտի արժանանայ աւելի խնամեալ յարդա-

նայ և պիտի համարուի յիշատակման այն-պէս առաւել արժանի զի միւսը պիտի մոռացուի, պիտի չյիշուի և ի միտս պիտի չբերուի. Եթէ այսպէս հասկնանք զայն, անհնարին է այնմ առաւել ևս յարմարիլ մեր նպատակին: Փանդի, յայնժամ, այդու կ'ուսուցանէ մեղ չոզին Սուրբ թէ Քրիստոնէական Եկեղեցին աւելի պատճառ ունի յիշատակել նոր ստեղծագործութիւնը. քան հինը, այնչափ աւելի պատճառ՝ զի հինը, բաղդատմամբ նորոյն, արժանի է մոռացութեան:

Եւ որովհետև հին ստեղծագործութիւնն այլ ևս պիտի չյիշուէր և ի միտս պիտի չբերուէր, հետեւեալ համարին մէջ Եկեղեցւոյն կը պատուիրուի յաւիտեանս յաւիտենից յիշատակել նոր ստեղծագործութիւնը. “Բայց դուք իմ ստեղծագործութիւնով յաւիտեանս յաւիտենից ուրախացէք և ցնծացէք. վասն զի ահա ես Երուսաղէմը ցնծութեան համար՝ ու անոր ժողովուրդը ուրախութեան համար կը ստեղծեմ:” Այլով քանիւ, թէ պէտ մոռնաք հին ստեղծագործութիւնը, սակայն յաւիտեանս, մինչև իկասարած աշխարհի, պիտի պահէք նորոյն յիշատակը:

Յ. Թէ մշտնշենաւոր պիտի ըլլար Հրէից Հանդսութեան օրը, կ'ապացուցուի այնուզի նոցա պատուիրուեցաւ պահէլ զայն ի յիշատակ իրենց Եղիպատուէ ազատման: Հրէական հանդսութեան օրուան հաստատման պատճառներէն մին սա էր թէ Աստուած այսպէտ

աղատեց զանոնք, ինչպէս յայտնապէտ ըստած է Մովսիսի հնդամատենին այն գլխոց միոյն մէջ յորս յիշուած են տասն պատուիրանք: Տես թ. Օր. Ե. 15, ուր կ'ըստուի, “Միտքդ բերես որ դուն Եղիպատոսի Երկրին մէջ ծառայ էիր, ու քու Տէր Աստուածդ զօրաւոր ձեռքով ու բարձր բազուկով քեզ անկէ հանեց. անոր համար քու Տէր Աստուածդ քեզի պատուիրեց որ հանդսութեան օրը պահես:” Արդ կրնայ որ կարծել թէ Աստուած կ'ուզէր որ բոլոր ազգեր նոր Ցնտեսութեան ներքեւ և մինչև ցիատարած աշխարհի ամէն շաբթու պահեն օր մը, հաստատեալ ի յիշատակ Հրէից Եղիպատոսէ աշատման:

6. Հոգին Սուրբ անուղղակի կերպով ըստած է մեղ թէ այն կարգադրութիւնք, որ Եղած են ի յիշատակ Հրէից Եղիպատոսէ ազատման, այլ ևս զօրութիւն պիտի չունենան նոր Ցնտեսութեան ներքեւ: Տես Երեմ. ԺԶ. 14, 15: Հոգին Սուրբ, խօսելով Աւետարանի Ցնտեսութեան վրայ, կ'ըսէ, “Անոր համար, ահա օրեր կու գան, կ'ըսէ Տէրը, որ ալ պիտի չըսուի թէ կենդանի է Տէրը՝ որ Խարայէլի որդիքը Եղիպատոսի Երկրէն հանեց. հապա՝ կենդանի է Տէրը՝ որ Խարայէլի որդիքը հանեց հիւսիսի Երկրէն և ան բոլոր Երկիրներէն՝ ուր որ զանոնք քշեր էր:” Ոչ ևս պիտի ըսեն, կենդանի է Տէրը՝ “. . . Եղիպատոսէ Երեմին հանեց, և այլն: Այլով բանիւ,

գէթ պիտի չպահեն այլ ևս որ և է յիշատակարան այն աղատման :

Եթէ Հանդսութեան օր պիտի պահուի Աւետարանի Տնտեսութեան ներքեւ, ինչպէս ցուցած ենք թէ պիտի պահուի, աւելի ուղիղ է ենթադրել այս համարէն թէ պարտի պահուի իրբեւ յիշատակ սա իրողութեան թէ իսրայէլ որդիւն հանուեցան հետեւ երկեւն, այս ինքն՝ իրբեւ յիշատակ Քրիստոսի փրկագործութեան և նորա ընարելոց հաւաքման ոչ միայն Հրէաստանի երկրէն, այլ և հիւսիսի երկրէն և աշխարհի բոլոր ծայրերէն : Տես Ես. ԽԳ. 16—20 :

7. Ամենայնիւ ուղիղ է ենթադրել թէ Աստուած դիտաւորութիւն ունէր զեկուցանել մեղ թէ Քրիստոնեայք պարտական են պահել հանդսութեան օրն ի յիշատակ Քրիստոսի փրկագործութեան, վասն զի Խորայելացւոց պատուիրուեցաւ պահել զայն ի յիշատակ Եղիպատոսէ իրենց աղատման : Ուղիղ է այսպէս ենթադրել, վասն զի Խորայելացւոց այդ աղատումն էր յայտնի, ծանօթ և առ հասարակ ընդունուած օրինակ Քրիստոնէից Քրիութեան : Աստուած կատարեց և ասհմանեց զայն իրբեւ օրինակ այս մեծ դորժոյն : Այն աղատման վերաբերեալ ամէն բան օրինակ էր սոյն Քրիութեան . և կարևորութիւն տրուած է այնմ գլխաւորապէս այս պատճառու զի նշանաւոր օրինակ է Քրիստոսի փրկագործութեան : Լոկ ստուեր էր

այն, ինքնին ոչինչ էր բաղդատմամբ փրկութեան մեծ դործոյն Խորայելացւոց ժամանակաւոր գերութենէ աղատումն ի՞նչ է բաղդատմամբ այն դործոյն որով ամէն դարու և աղգի պատկանեալ ընտրելոց բովանդակ Եկեղեցին կը փրկուի յաւիտենական դատապարտութենէ և կը բերուի ոչ թէ ի ժամանակաւորն Քանան, այլ յերկինս, ի յաւիտենական փառս և յերանութիւն : Պէտք էր յիշատակել այն ստուերն այնչափ զի ամէն շարթու օր մը պահուէր անոր համար, և պէտք չէ որ ևս առաւել յիշատակենք այն մեծ և փառաւոր դործը որոյ ստուեր լինել սահմանուած էր այն :

Բաց աստի, չորրորդ պատուիրանին բանք որ կը վերաբերին Եգիպտոսէ աղատման՝ նշանակութենէ զուրկ կ'ըլլան մեղ համար, Եթէ չմեկնուին իրբեւ վերաբերեալ այն փրկութեան որ կը քարոզուի Աւետարանաւ . բայց Տամնաբանեային բանք ուղղուած են բոլոր աղդայ և դարուց : Ուստի նոյն բանք առ Հրեայս կ'ալինարկէին օրինակը կամ ստուերը, իսկ առ մեղ պարտին ակնարկել բուն առարկան կամ եղելութիւնը : Քանզի Եգիպտոսն յորմէ կ'աղատինք նոր Տնտեսութեան ներքեւ՝ հոգեոր Եղիպտոսն է, և գերութեան տունն յորմէ կ'աղատինք՝ հոգեոր գերութեան վիճակ է : Հետևապէս նոյն բանք, առ մեղ ուղելու, պարտին մեկնուիլ սապէս . Յիշէ թէ դուն ծառայ էիր մեղաց և

Սատանայի, և Տէր Աստուածդ զօրաւոր ձեռաւ քով և բարձր բաղուկով ազատեց զքեզ այս ծառայութենէն. ուստի Տէր Աստուածդ պատուիրեց քեզ պահել չանգստութեան օրը:

Ինչպէս տասն պատուիրանաց յառաջաբաշն այն բանք, որ կը խօսին իսրայելի որդւոց Եղիպտոսի երկրէն հանուելուն վրայ, կը մեկնուին զարդիս, և ինչպէս հարկ է զի մեզ համար մեկնուին իրեւ բանք որ կը խօսին մեր հոգեսոր փրկութեան վրայ, նոյնպէս, ճշդիւ նոյն և նման պատճառաւ, թ Օրինաց գիրքին մէջ չորրորդ պատուիրանին կցուած նոյն բանք պարտին մեկնուիլ իրեւ բանք որ կը խօսին Աւետարանաւ քարողուած նոյն փրկութեան վրայ:

Հրէից Շաբաթը պահուեցաւ այն օրն յորում իսրայելի որդիք ելան կարմիր ծովէն: Քանզի կ'ըսուի թ Օր. Ե. 15 համարին մէջ թէ Շաբաթ օրուան այս հանդիստն հաստատուեցաւ Հրէից Եղիպտոսէ ելլելուն ի յիշատակ: Սակայն օրն յորում անցան կարմիր ծովէն՝ այն օրն էր յորում ելան Եղիպտոսէ, վասն զի Եղիպտոսի երկրին մէջ էին մինչև այն ժամանակ: Կարմիր ծովն էր Եղիպտոսի երկրին սահմանադլուխը: — Սուրբ Գիրքը կ'ըսէ թէ օրն յորում երդեցին Մովսիսի երդը՝ այն օրն էր յորում ելան Եղիպտոսի երկրէն: «Հոն իր մանկութեան օրեւուն պէս՝ ու Եղիպտոսի երկրին ելած օրուանը պէս երդեր պիտի երդէ» (Ովս. Բ.

15): Այսու կ'ակնարկուի յայտնապէս այն յաղթական երգը զոր Մովսէս և իսրայելի որդիք երդեցին երբ ելան կարմիր ծովէն:

Սուրբ Գիրքը կ'ըսէ թէ Աստուած սահմանեց Հրէական Շաբաթն ի յիշատակ իսրայելի որդւոց ազատման իրենց գործավարներէն, Եղիպտոսիներէն, և ի յիշատակ իրենց հանգըստեան իրենց ծանր ծառայութենէն և գերութենէն: «Որ քու ծառադ ու աղախինդաւ քեզի պէս հանգստանայ. և միտքդ բերես որ գուն Եղիպտոսի երկրին մէջ ծառայ էիր, ու քու Տէր Աստուածդ զօրաւոր ձեռաւ քով ու բարձր բաղուկով քեզ անկէ հանեցանոր համար քու Տէր Աստուածդ քեզի պատուիրեց որ հանգստառանաւ օրը պահես» (Թ. Օր. Ե. 14, 15): Բայց օրն յորում իսրայելի որդիք ազատեցան իրենց գործավարներէն և հանգստացան՝ այն օրն էր յորում իսրայելի որդիք ելան կարմիր ծովէն: Հանդիստ չունեցան մինչև այն ժամանակ: Վասն զի թէ պէտ յառաջադոյն ճամբայ ելած էին մեկնիլ Եղիպտոսի երկրէն, սակայն հալածուեցան Եղիպտոսիներէն և մեծապէս շուարեցան և տառապեցան: Բայց այն առաւօտուն երբ ելան կարմիր ծովէն՝ աղատեցան կատարեալ և վերջնական կերպով. յայնժամ լիովին հանդչեցան իրենց գործավարներէն: Յայնժամ ըստ Աստուած, «Ասօրուան ձեր տեսած Եղիպտոսիները մէյմըն ալ պիտի չտեսնէք յաւիտեան» (Ել. ԺԴ. 13): Յայնժամ վայելե-

ցին կրական համագուտեան ցնծալի օր մը :
թայնժամ երգեցին Մովսիսի երգը, և այն
օրն եղաւ իրենց Հանդատութեան օրը :

Սակայն իսրայելի որդւոց կարմիր ծովէն
անցնին ուրիշ բան չէր, բայց միայն օրինակ
Քրիստոսի յարութեան : Այն ժողովուրդն էր
օրինակ Քրիստոսի Եկեղեցւոյն, և Մովսէս՝
բուն Քրիստոսի : Բաց աստի, Քրիստոս իրք
Փրկիչ և Աղատիչ անցաւ այն օրն Իսրայելի
որդւոց առջևէն ամպի և կրակի սիւնով :
Այն առաւօտուն Քրիստոս, ամպի և կրակի
այս սիւնով, եղաւ կարմիր ծովէն իրք մեծ
ջուրերէ . այս ևս օրինակ էր Քրիստոսի Ել
մելուն ի վիճակէ մահուան և ի վիճակէ այն
մեծ նախատանաց զրո կրեց մահուամբ :

Ի Սուրբ Գիրս Քրիստոսի յարութիւնն ի
մեռելոց կը նախնցուի խոր ջուրերէ ելլելու :
Տես Մատթ. Ժթ. 40, ուր Քրիստոսի յարու-
թիւնը կը ցուցուի Յովանի ծովէն ելլելուն
օրինակաւ : Կը նախնցուի նաև խոր ջուրերէ
աղատելու : Տես Սաղ. Կթ. 1, 2, 3, 14,
15: Սյոյն բաներ Քրիստոսի վրայ ըսուած են,
ինչպէս յայտնի է սա իրողութենէն թէ նցն
Սաղմոսի մէջ յիշուած շատ բաներ յայտնա-
պէս Քրիստոսի կ'ընծայուին Նոր կտակարա-
նին մէջ : Այս կը տեսնուի բաղդատելով 4
Համարը Յովհ. Ժթ. 25ի հետ, 9 Համարը
Յովհ. Բ. 17ի հետ, 21 Համարը Մատթ.
իի. 34, 48, Մարկ. Ժթ. 23 և Յովհ. Կթ.
29 Համարներուն հետ, 22, 23 Համարները

Հոռվիմ. ՃԱ. 9, 10 Համարներուն հետ, և
25 Համարը Գործ. Ա. 20 Համարին հետ :

Ուստի, որովհետեւ Հրէից Շաբաթը պահ-
ուեցաւ այն օրն յորում ամպի և կրակի
սիւնը եղաւ կարմիր ծովէն, և յորում Մով-
սէս և Եկեղեցին, այսինքն՝ Քրիստոսի նշա-
նակական մարմինը, եղան այն ծովէն, եղե-
լութիւն մը՝ որ օրինակ էր Քրիստոսի յա-
րութեան, այդու մեծապէս կը հաստատուի
թէ Քրիստոնէից Հանդատեան օրը պարտի
պահուիլ այն օրն յորում Քրիստոսի իրա-
կան մարմինն յարեաւ գերեղմանէն, այսինքն՝
յորում տեղի ունեցաւ բուն դէպքը : Վասն
զի Սուրբ Գիրքը որոշակի կ'ըսէ թէ օրինակը
տեղի պիտի տայ բուն իրողութեան և ստուե-
րը՝ բուն առարկային :

8. Զնոյն կը հաստատենք Սաղ. ՃԺ. 22
—24 Համարներով, որք կը ցուցնեն թէ Ե-
կեղեցին պարտի սուրբ ցնծութեամբ տօնել
Քրիստոսի յարութեան օրը : “Ան քարը որ
շինողները անարգեցին, անկիւնին դրսիը ե-
ղաւ : Ասիկա Տէրոջմէն եղաւ . զարմանալի է
ասիկա մեր աչքերուն : Աս ան օրն է որ
Տէրը ստեղծեց . ցնծանք և ուրախ ըլլանք ա-
նոր մէջը :” Ակնարկեալ քարն է Քրիստոս .
նա մերժուեցաւ շինողներէն, մանաւանդ երբ
մահուան մատնուեցաւ : Գերեղմանին մէջ մնաց
իրք քար մը շինողներէն նետուած : Բայց
երբ Աստուած յարոյց զնա ի մեռելոց, յայն-
ժամ եղաւ դլուխ անկեան, յայնժամ սկսաւ

վառաւորուիլ։ Յայտնի է թէ առաքեալն այսպէս կը մեկնէ զայն, բաելով ի Գործ. դ. 10, 11, “Յայտնի ըլլայ ձեզի ամէնքնուղ ու բոլոր իսրայէլի ժողովուրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով՝ որն որ գուք խաչեցիք, և որն որ Աստուած մեռեներէն յարուց . . . : Անիկա է ան քարը ձեզմէ շինողներէդ անարջուած։”

Եւ ահա կ'ըսուի մեզ թէ օրն յորում կատարուեցաւ այս՝ սահմանուեցաւ Աստուածմէ իբրև օր ցնծման և ուրախութեան Եկեղեցւոյ։

9. Կը թուի թէ Հրէից Շաբաթին բարձուամը զեկուցուեցաւ սա իրողութեամբ թէ Քրիստոս, Տէրն Շաբաթու, թաղուած մնաց այն օրը։ Քրիստոս, աշխարհի Տէրը, Տէրն էր այն արարչական գործոյն որոյ ի յիշատակ հաստատուեցաւ Հրէից Շաբաթը։ Քրիստոս էր որ գործեց վեց օր և եօթներորդ օրը հանգչեցաւ իւր բոլոր գործերէն և հանգըստացաւ։ Այսու ամենայնիւ մահուան շղթային մէջ մնաց այն օրը։ Աստուած, որ ստեղծեց զաշխարհ, իւր երկրորդ արարչագործութեան ժամանակ չհետեւեցաւ, եթէ ներելի է ըսել այսպէս, իւր օրինակին։ Զհանգչեցաւ նոյն օրը, այլ այն օրը բանտարկեալ մնաց գերեզմանին մէջ և ընտրեց ուրիշ օր հանգստեան։

Շաբաթ օրն էր ցնծման օր, վասն զի կը պահուէր ի յիշատակ Աստուածոյ արարչական

վառաւոր և բարի գործոց և ի յիշատակ Խորայելի որդւոց Եգիպտոսէ աղատման։ Այդպատճառաւ պատուիրուած է մեզ կոչել Շաբաթ օրն օր ցնծման։ Սակայն Եկեղեցւոյ, Քրիստոսի հարսին, համար ուրախութեան յարմար օր չէ այն յորում Քրիստոս, փեսայն, թաղուած կը մնայ գերեզմանին մէջ։ Քրիստոս կ'ըսէ, “Միթէ կարելի՞ է որ հարսնիքին տղաքը սուգ պահեն՝ քանի որ փեսան իրենց հետն է։ բայց օրեր պիտի գան որ երբ փեսան իրենցմէ վերցուի՝ անատենը ծոմ պիտի պահեն” (Մատթ. թ. 15)։ Մինչ Քրիստոս մահուան շղթայի մէջ էր, յայնժամ փեսայն վերցուած էր անոնցմէ, յայնժամ հարսին համար յարմար ժամանակ էր սգոյ և ոչ ցնծման։ Սակայն երբ յարեաւ Քրիստոս, յայնժամ եղաւ օր ուրախութեան, վասն զի, Յիսուս Քրիստոսի յարութեամբն ի մեռելոց, վերստին ծնանք ի յոյս կենդանի։

10. Յայտնի է թէ Քրիստոս, յատուկ գիտմամբ, պատուած է մէկշաբթի օրը, օրն յորում յարեաւ ի մեռելոց, ընտրելով այն աւուր մէջ երկիլ առաքելոց ժամանակ առժամանակ, ընտրելով այն աւուր մէջ թափել առաքելոց վրայ զչողին Սուրբ, ինչպէս կը կարդանք ի Գործ. թ.։ Հոգեգալստեան օրն էր մէկշաբթի, վասն զի էր Պենտեկոստէ, որ կու գար մէկշաբթի օր, ինչպէս կը տեսնուի Ղետ. իգ. 15, 16 համարներէն։ Դարձեալ, պատուած է զայն՝ ընտրելով այն աւուր մէջ

թափել իւր Հոգին Յովիշաննու առաքելցն վրայ և իւր տեսիլները տալ նմա։ Տես Յայտ. Ա. 10։

Անտարակոյս մասնաւոր նպատակաւ պատուեց Քրիստոս այս օրն այսքան նշանաւոր կերպով։

11. Յայտնի է Նոր Կտակարանին թէ այս էր նախնի Եկեղեցւոյ ընդհանուր պաշտաման մասնաւոր օրն, հրամանաւ առաքելոց։ Կը տեսնենք թէ այս էր օրն յորում նախնի Քրիստոնեայք սովոր էին հաւաքիլ և հաց կտրել. և տարակոյս չկայ թէ այսպէս կը հաւաքուէին առաքելոց հաւանութեամբ, վասն զի այն օրն առաքեալք կը քարոզէին անոնց. և ուստի տարակոյս չկայ թէ կը հաւաքուէին առաքելոց հրամանաւ։ “Մէկշաբթի օրը երբ որ ժողվուեր էինք հաց կտրելու, Պօղոս անոնց կը քարոզէր” (Գործ. Ի. 7)։ Նոյնպէս Հոգին Սուրբ Հոգ կը տանէր որ բոլոր Եկեղեցեաց մէջ ողորմութիւնք ի նպաստ սրբոց և կարօտելոց տրուէին այն օրը մանաւանդ քան որ և իցէ ուրիշ օր, ինչպէս կ'երևի մեր ընաբանէն։

12. Մէկշաբթի օրն, ի Սուրբ Գիրս, կը կոչուի ԿիրԱկի, այսինքն՝ Տէրունական, կամ օր Տեառն։ Տես Յայտ. Ա. 10։ Ոմանք կ'ըսեն, ի՞նչպէս գիտենք թէ մէկշաբթի օր էր այդ. ամէն օր Տէրունական է։ Սակայն ծիծաղաշարժ է այդպէս խօսիլ, վասն զի Յովիշաննու նպատակն էր ըսել մեղ թէ ե՛րբ

ստացաւ այն տեսիլները։ Եւ եթէ Կիրակի կը նշանակէ որ և իցէ օր, այդ ի՞նչպէս կընայ ցուցնել մեղ թէ ե՛րբ տեղի ունեցաւ այն դէպքը։

Թէ Կիրակի ի՞նչ կը նշանակէր՝ կը գիտնանք ճիշդ այնպէս որպէս կը գիտնանք Նոր Կտակարանի բնադրին որ և իցէ մէկ բառին, կամ հին լեզուաւ որ և իցէ ասացուածի մը, իմաստը. այսինքն կը գիտնանք նկատելով ընդհանուր առուրմ որով կը տեսնենք թէ գործածուած է այն ի հնումն։ Այս Կիրակի բառը, նկատելով իմաստը որով յօրէ անտի առաքելոց գործածուած է բովանդակ Քրիստոնեայ Եկեղեցին և հին ժամանակի բոլոր գրուածոց մէջ, կը նշանակէ մէկշաբթի օր։

Եւ Տէրունական օր անունն ինքնին կը ցուցնէ այդ օրուան սրբութիւնը։ Վասն զի տարակոյս չկայ թէ այդ օրը կը կոչուի Տէրունական օր, ինչպէս նուիրական ընթրէքը կը կոչուի Տէրունական ընթրէք, ըլլալով սուրբ ընթրէք հաստատեալ ի յիշատակ Տեառն մերոյ Քրիստոսի և իւր Փրկագործութեանն նոյնպէս այս է սուրբ օր որ պիտի պահուի ի յիշատակ Տեառն մերոյ Քրիստոսի և իւր Փրկագործութեան։

Մէկշաբթի օրը, Տէրունական օր կոչուելով ի Սուրբ Գիրս, ըստ բաւականին կը ցուցնէ թէ էր օրն օր սուրբ պիտի պահուէր կամ նուիրուէր Աստուծոյ, վասն զի Աստուած հանեցաւ իւր անուամբ կոչել զայն։ Երբ Աստ-

ուած իւր անունը կը դնէ բանի մը վրայ, կամ բան մը Աստուծոյ անուամբ կը կոչուի ի Սուրբ Գիրս, այդ կը ցուցնէ այն բանին կոչումը և նուիրումն առ Աստուած։ Այսպէս Աստուած իւր անունը դրաւ իւր վաղեմի ժողովրդեան, Խրայելի որդւոց, վրայ։ “Իմ անունս Խրայէլի որդւոցը վրայ պիտի դնեն” (Թու. Զ. 27)։ Աստուծոյ անուամբ կը կոչուէր այն ժողովուրդը, ինչպէս ըստուած է, “ի՞մ անունված իւշուած ժողովուրդս” (Բ. Մնաց. Է. 14)։ Այլով բանիւ, կը կոչուէին ժողովուրդ Աստուծոյ կամ ժողովուրդ Տեառն։ Այս կը ցուցնէր թէս սուրբ, սեփական ժողովուրդ է։ Ին Աստուծոյ առաւել քան զայլ ժողովուրդս Տես Բ. Օր. Է. 6, 14, և այլն։

Նոյնպէս Երուսաղէմ էր քաղաք մը որ կը կոչուէր Աստուծոյ անուամբ։ “Իմ անունովս կոչուած քաղաքին վրայ,” և այլն (Երեմ. իԵ. 29)։ “Քաղաքը որուն վրայ քու անունդ կոչուած է,” և այլն (Դան. Թ. 18, 19)։ Այս կը ցուցնէր թէս սուրբ քաղաք էր այն, միակ քաղաքը՝ որը Աստուած ընտրած էր սուրբ գործածութեանց համար, ինչպէս յաճախ կը կոչուի ՍՈՒԻՐԻ ՔԱՂԱՔ։ Տես Նէեմ. Ժ. 1, և այլուր։

Նոյնպէս կ'ըսուի թէ տաճարն էր Աստուծոյ անուամբ կոչուած տուն։ “Աս . . . տաճա վրայ քու անունդ կոչուած է” (Գ. Թագ. Բ. 43, և այլն)։ Այլով բանիւ, կը կոչուէր տուն Աստուծոյ, կամ տուն Տեառն։ Այս կը ցուցնէր

թէ կը կոչուէր սուրբ տեղ, մանաւանդ, սուրբ դորձածութեանց նուիրեալ տուն։

Նմանապէս կը տեսնենք թէ մէկշաբթի օսրը կը կոչուի Աստուծոյ անուամբ, Աստուծոյ օր կամ Տէրունական օր կոչուելով ի Սուրբ Գիրս։ Այս կը ցուցնէ թէս սուրբ օր է, սուրբ նպատակաց և գործոց յատկացեալ առաւել քան ուրիշ օր և իցէ օր։

13. Եկեղեցւոյ գարաւոր աւանդութիւնը, որուն թէպէտ արժան չէ նայիլ միշտ իրրե անմոլար կանոնի, այսպիսի խնդրոց մէջ մեծ հաստատութիւն կու տայ ճշմարտութեան։ Ամէն պատմութենէ կը տեղեկանանք թէ Քրիստոնէական Եկեղեցւոյ ընդհանուր սովորութիւնն եղած է ամէն դարու մէջ, առաքելոց գարէն իսկ սկսեալ, սուրբ պահել մէկշաբթի օրը։ Առաջին, Երկրորդ և Երրորդ դարերէն մնացեալ գրուածոց մէջ կը կարդանք թէ Քրիստոնեայք կը պահէին Տէրունական օրը, նոյնպէս և յետոյ բոլոր գարուց մէջ։ և զայս հերքող պատմութիւն չկայ Երբեք։ Քրիստոնեայք, աշխարհի բոլոր Երկիրներուն մէջ, գրեթէ բոլոր անձինք որք կը կրէին Քրիստոնէի անուն, ի՞նչ յարանուանութեան և վերաբերէին, կամ կարծեայ ի՞նչ տարբերութիւն և ունենային ի մասին ուրիշ իրաց, միշտ կը պահէին այս օրը։

Արդ, թէպէտ այս ինքնին, առանց Աստուծածանչական հիման, չէ բաւական, սակայն կրնայ ծառայել իրրե հաստատական վկա-

յութիւն, վասն զի ճշմարտապէս կը ներկայացունէ մեր մոտաց բաւական համրդիչ նիւթ։ Միաքը կրնայ մեծապէս հաստատել Սուրբ Գրոց մէջ յայտնուած ճշմարտութիւնները։ Ամէն դարու և բոլոր եկեղեցեաց մէջ ամենայն ուրեք աղյոն սովորութեան ընդհանրա կանութիւնը լաւ ապացոյց է թէ եկեղեցին ընդունած էր զայս առաքեալներէն։ Եւ գրծուարին է երևակայել թէ ի՞նչպէս տարրեր աղանդի և տարրեք վարդապետութեան յարեալ բոլոր Քրիստոնեայք միաբանեցան հաստատել այսպիսի սովորութիւն մը բովանդակ աշխարհի մէջ և այժմ չդժուուիր այդ միաբանութեան վրայ խօսող որ և իցէ պատմութիւն։

14. Սոյն ձեռնարկութիւնը երբեք չեն տկարանար սա գիտողութեամբ թէ Նոր կտակարանին մէջ որոշ ոչինչ ըստեցաւ յայսմ մասին մինչև այն ժամանակ երբ Յովհաննէս գրեց իւր Յայտնութեալ։ Չեն տկարանար, վասն զի այդպիսի լուութեան բաւական պատճառ կար։ Ամենայն հաւանականութեամբ, Հոգին Սուրբ յատկապէս զգուշացաւ այդ նիւթին վրայ խօսելէ յայնժամ, երբ նոր կը հիմնուեին Քրիստոնեայ եկեղեցիք աշխարհի վրայ թէ՛ Հրէից և թէ՛ հեթանոսաց մէջ. զգուշացաւ մանաւանդ Հրէից և Հրեայ Քրիստոնէից համար։ Վասն զի յայտնի է թէ Քրիստոս և առաքեալք այսպիսեաց կը յայտնէին ճշմարտութիւնը տակաւ առ տակաւ

ըստ կարողութեանն որով կրնային տանիլ։

Հրեայք կը պահէին իրենց Շաբաթն առաւելադոյն խնամով քան որ և իցէ ուրիշ բան որ պատուիրուած էր Մովսիսական օրինայ մէջ, և չին կտակարանին մէջ կար մասնաւոր բան մը որ կը նպաստէր անոնց հաւատարմաբար պահէլ Շաբաթն առաւել քան որ և իցէ ուրիշ Հրէական օրէնք։ Աստուածայնչափ կարևորութիւն ընծայած էր այնմ, այնչափ հանդիսաւորապէս, յաճախակի և խնամով պատուիրած էր զայն, և այնչափ ահաւոր կերպով պատժած էր զայնպիսիս որ կը պղծէին զայն, զի նոքա կը պահէին այս սովորութիւնն առաւել քան գրեթէ որ և իցէ ուրիշ բան։

Ուստի Քրիստոս մեծ քաղցրութեամբ վարուեցաւ անոնց հետ յայսմ մասին։ Գիտենք թէ տակաւ առ տակաւ յայտնուեցան ուրիշ բաներ որ սոյն բնութիւնն ունին։ Կը յիշէք թէ Քրիստոս ըսելու շատ բաներ ունէր, բայց չըսաւ, վասն զի աշակերտք տակաւին չեին կրնար տանիլ, և իրրե բացատրութիւն ըսաւ թէ այն բաներն յայտնել ուրիշ բան պիտի չըլլար, բայց եթէ նոր գինի գնել հին տիկերու մէջ։ Այն բաներն այնչափ հակառակ էին անոնց հին սովորութեանց զի Քրիստոս տակաւ առ տակաւ յայտնեց զանոնք։ Յայտնեց հոս քիչ մը բան, հոն քիչ մը բան, նայելով միշտ անոնց կարողութեան։ և երկար ժամանակ անցաւ մինչև որոշ լեզուաւ

յայտնեց Երկնից թագաւորութեան գլխաւոր վարդապետութիւնները։ Նպաստաւորագոյն պատեհութիւններով ընտրեց խօսիլ իւր չարշարանաց և մահուան վրայ, մանաւանդ երբ լի հիացմամբ կը նայէին նշանաւոր հրաշքի մը վրայ կամ կը համոզուէին թէ ինքն եր Մեսիան։

Յետ իւր յարութեան, շատ բաներ ըստ աւելի պարզ լեզուաւ քան յառաջադոյն։ Սակայն յայնժամ իսկ չըստ ամէն բան, այլ՝ Հոգւոյն Սրբոյ թողուց յայտնել աւելի բան ի տօնի Պենտեկոստէի։ Ուստի աշակերտք շատ աւելի լուսաւորեցան յետ այնորիկ քան յառաջադոյն։ Սակայն դարձեալ չյայտնեց ամէն բան։ Ուտելեաց և ըմպելեաց վերաբերեալ ծիսական օրինաց բարձումը շատ աւելի ուշ յայտնուեցաւ լիովին։

Նմանապէս առաքեալք գդուշութեամբ և քաղցրութեամբ կը վարուէին անոնց հետ ուրոց կը քարողէին և կը գրէին։ Քայլ առ քայլ և մեծ զդուշութեամբ կը սորվեցունէին թէ պարտ է թողուլ թրփատութեան և անմաքուր կերակրոց վերաբերեալ ծիսական օրէնքը։ Հոռվիմ. ԺԴ. դլայն մէջ որպիսի՞ գորով կը ցուցնէ Պողոս առ խղճահարս։ Գիտութիւն ունեցողներուն կը պատուիրէ իրենց պահել զայն ի սէր իրենց տկար եղարց (Հոռվիմ. ԺԴ. 22)։ Բայց պէտք չէ ուրիշ բան յաւելուլ ի հաստատութիւն սոյն իրողութեան։ Սակայն և այնպէս կ'ուղենք յիշեցունել

թէ շատ կարելի է որ ի սկզբան բուն առաջ քելոց ևս լիովին չյայտնուեցաւ հանգստեան օրուան այս փոփոխութիւնը։ Հոգին Սուրբ, իւր դալստեան ժամանակ, շատ բան յայտնեց անոնց, բայց յետ այնորիկ անտեղեակ էին Աւետարանական շատ վարդապետութիւններու։ այս, անտեղեակ մնացին բաւական ժամանակ, թէպէտ կը կատարէին իրենց առաքելական գործը, քարողելով, մկրտելով, և Եկեղեցին կառավարելով։ Պետրոս զարմացաւ երբ պատուէր ընդունեցաւ ուտել կերակուրներ որ բատ օրինի անմաքուր էին։ Նոյնպէս զարմացան միւս առաքեալք առ հասարակ, երբ Պետրոսի հրամայուեցաւ երթալ առ հեթանոսս և քարողել նոցա։

Այսպէս, Քրիստոս գորովանօք վարուեցաւ մանուկ Եկեղեցւոյն հետ։ Զկերակրեց զայն հաստատուն կերակրով, այլ հոգ տարաւ աստիճան առ աստիճան յայտնել Տէրունական օրը պահելու պարտականութիւնը, և ուստի ամէն պատեհութեամբ պատուեց զայն, յատկապէս այն օրը Երևելով ժամանակ առ ժամանակ, այն օրը զրկելով իւր Հոգին նշանաւոր կերպով ի տօնի Պենտեկոստէի, հրամայելով Քրիստոնէից՝ այն օրը ժողովիլ հաց կտրելու համար, այն օրը տալ իրենց նպաստները և կատարել Երկրպագութեան ուրիշ պարտականութիւններ, և այսպէս, աստիճան առ աստիճան, այն օրն հաստատելով իրեւոր սուրբ, օր հանգստեան։ Եւ թէպէտ Հո-

գին Սուրբ տակաւին այնչափ որոշ կերպով
չէր խօսեր յայնմ մասին, այսու ամենայնիւ
Աստուած մասնաւոր հոգ տարաւ որ բաւա-
կան ապացոյցներ գոյանան իւր կամաց յայ-
տարար, զորս Քրիստոնէական Եկեղեցին կա-
րող ըլլար գտնել, երբ աւելի ևս հաստատ-
ուելով համնէր չափահաս մարդու զօրու-
թեան :

Արդ ամէն մարդու գատողութեան կը թու-
ղոնք վճռել թէ բաւական ապացոյց կայ
թէ չկայ ի հաստատութիւն մեր խնդրոյն թէ
Աստուծոյ կամքն է որ Քրիստոնէական Եկե-
ղեցին պահէ մէկաբժի օրն իբրև օր հան-
գըստեան :



2803